



## Մեր Հոգեւոր Հունձքը

Ս. Յակոբեանց Միաբանութիւնը անզամ մը ևս կը բերկրի, ձեռնադրութեամբ ժառ. Վարժարանի և Ընծայարանի չորս սարկաւագներուն, տարիներու ամսով շրջանէ մը յետոյց Ատենը չէ վերթերել պատճառները թարթափումներուն։ Կրթական աշխատանքը, մանաւանդ իր կրօնական երեսներով, կը կարօտի միտքէն աւելի հոգեկան առաջինութիւններով հարուստ անձերու։ Կրթական գործը առևտուր չէ, անոր շահը չի հաշուուիր անձին եկած բարիքներով։

Առանց այս ախրական զգացումին, կան միայն եսակեղրոն անհատներ, իրենց անձը փառաւորել փորձագ սոնքամիտներ։ Ծնորհիւ այդ ողիին է որ կը ծնին դաշափարի սպասարկուներ, առաջնորդներ և մարզարէներ ժողովուրդներու։

Մեր չորս նորընծայ սարկաւագները, որոնք հոգեւոր ժառայութեան կը նուիրեն իրենց թարմատի կեանքը, կու զան մեր ժողովուրդի ամենէն խոնարհ բայց բեղմնաւոր խաւերէն։ Անոնց անմեղ բայց զիտակից մանկութիւնը թէն չէ քալած արեան և կորուստի ուղիներէն, սակայն տեսած ու զգացած են այդ աւելին կնիքով զրոշմուած իրականութիւնը այս Եկեղեցիին ու ցեղին, և իրենց զգայուն և բարի հոգին՝ առաջին մէկ օրէն տողորուած է նուիրումի և զոհութեան խորունկ զգացումով, հանդէպ Մայրենի Եկեղեցւոյ և ազդի ծառայութեան։ Ուզեցին զինուորագրուիլ անոր, այն իրական զգացումով թէ նշմարիտ հայորդիի պարտք մը կը կատարեն, լուսաւորելու, ոգկորելու և ապրեցնելու մութի, մորմոքի և մահացումի մատնուած ժողովուրդ մը, որ տակաւ կը զգայ թէ իր դոյսւթեան զառիթափին վրայ կը գանսուի և լոյսին գալու շարժումներ կը փորձէ։

Աւրախութիւնը որ կը լեցնէ զմեղ այս հոգեւոր հունձքին առջև անպարագրելի է։ Չորս անձնուելը երիտասարդներ ևս կու զան միանալու այն փա-

դանգին, և անձինք նույիքեալքներու այն երամին, ընկելու իրենց սպասը Հայաստաննեայց Եկեղեցւոյ և մեր ժողովուրդին։ Կար տաեն մը, երբ Հայ երուսաղէմը կը պատրաստէր կրօնաւորներ Ս. Տեղեաց պաշտպանութեան և վանական ներքին և անմիջական պէտքերուն համար միայն։ Այդ պէտքերը այսօր դարձեալ կը պահեն իրենց ամբողջ ծանրութիւնը, Միտրանութեան ուժերը սպասելու ահամկետով, նոյնիսկ աւելի աճած ու բարդացած։ Այս սովիպողական պահանջներուն վրայ աւելցած է նաև Հայ Եկեղեցւոյ գէթ մեծ մասի հոգեոր սպասարկութեան շատ ընդարձակ պարտականութիւնը։

Հայ Եկեղեցին իր պատմական կեանքի ընթացքին, միշտ ջանք ըրած է նախանձախնդրօրէն պատրաստելու իր պաշտօնեանելը։ Պէտք չենք զգար հոսքուելու տեսակուն արգիւնքները մեր ներքին կենսունդկութեան նուիրուած այդ համեստ ուժերուն, որոնք սրտառուչ անդրանիկութեամբ օժտեցին զմենք անօտարանալի ժառանգութիւնն մը համար։ Մեր նախնեաց այդ բարձր և պայծառ տեսիլը այսօր առաւել քան երբեք պէտք է կազմէ յատակը մեր մատածումին և գործին, կարենալ շարունակելու համար մեր Եկեղեցւոյ պատմական դերը։ Իրականութեան այս լոյսին մէջ, կրկնապէս կը վարդավագոփ և կը վսեմանայ այն ուղին որուն վրայ գտնեպինդ կը կենան այս չորս անձնազնները և այն իտէալը՝ որուն զինուորազուեցան անոնք, Աստուծոյ և Ս. Եկեղեցիին առջե կնքելով կարմիր ուժիւը իրենց հոգիին։ Այդ ուժիւը, կրակէ այդ շապիկը, ինչպէս կ'ըսէին հիները, դիւրին չէ հագնի, և այս զիտեն անոնք որ կը խիզախն զինուորազուուի Աստուծոյ և մարդոց։ Հայ Եկեղեցւոյ ծառայութեան։

Մրտազնա կ'ողջունենք ձեր մուտքը մեր Միտրանական կեանքին ներս։ Կը սպասէինք ձեզի, որ պիտի գայիք ընկելու ձեր անզոների զոհը Հայ Եկեղեցւոյ։ Հայ ժողովուրդիք ծառայութեան Սեղանին վրայց Մեր ժողովուրդին ծով կարիքներն ու սէրը պարսկեցին ձեզ ձեր վարանքներէն։ Այժմ Ուրարով զով կղկուզուած, կանաչ, առոյգ և բոլորապինդ երիտասարդներ էք, պատրաստ նուանելու երկիրն ու երկինքը։ Կը մոռնաք ձեր պղտիկ մարդը և անոք կապուած բոլոր հանգամանքները, որոնք հասարակ մահկանացւներուն են բաժին։

Խնչ փոյթ թէ շատեր արտում համակրանքով դիմաւորեն ձեր կարմիր ուժիւը, և ուրիշներ՝ ձեր մատաղութիւնը մեղքնան, մարդիկ իրենց զիտացածը կը տեսնեն միշտ և պիտի չկրնան ըմբռնել իմաստը ձեր այս զոհուութեան։ Քիշերու համար դուք պիտի մնաք ողջ բանդակները այն հզօր երազներուն, առանց որոնց ոչինչ կ'արէէ կեանքը։ Վստահ ենք թէ ունիք այդ երազը որ թէ ու թոշչք պիտի տայ ձեզի ձեր բոլոր դժուարութիւններուն մէջ։

Խոնարհեցուցիք ձեր ուսերը Արարին, պարտքի զօտիին, որովհետեւ տակաւ ձեր մէջ խորացաւ պարտականութեան զիտակցութիւնը հանդէպ մեր հոգեկան արժէքներուն, մեր նշխարեալ բեկորներուն, և հանդէպ այն ժողովուրդին՝ որ մայրն ու տաելծիչն է այս բոլորին։ Այդ է պատճառ որ հակառակ մեր այսօրուան նիւթապաշտ, աներազ և անթոիչ դարուն, դուք բարձրութիւններու կը սեեւէք ձեր նայուածքը, երկինքներուն և Աստուծոյ, որ անտեսանելի պատկերն է այս բոլորին։ Դուք ձեր այս կեցուածքով սրբազրել

կո փորձէք քաղաքակիրթ կոչուած մեր դարը, որ այնքան վոքրած է սահմանաները իր զգութու և մատածելու խտէլին, ձեզի հասկնալ չկարենալու ասաբնան:

Զեր պատրաստութեան կէսին էք, բացէք ձեր միարը Աստուծոյ լրյուխն և մեր պատմութեան հրաշքին: Եատ բան կարելի է Ատղթել ձեզի: Աւետէն կարեռը՝ ունեցէք Աստուծոյ սէրն ու պաշտպանութիւնը կարելի բոլոր վառնդներուն դէմ: Վասնզի ինչ որ լնենք սահմանափակ են մեր միջոցները. Գերազոյնին մտածումը, պատկերը, սրտազարկը անհրաժեշտարար պարագանք ունենալ և զգալ մեր ներսը: Ատիկա հաւատարիմ մեան է այս ժողովուրդի աշխարհան յեացքին, տափառ մարդկային տկարութեանց դէմ անխորսակելի զրահ մը ապահովել է կեանքի պայքարին մէջ, ուր փորձութիւններ և անկումներ այն քան անխուսափելի են: Աակայն այս շնորհը, գերազոյն այս սահմանը ձի ի զար, պէտք է յարդարէք ինքզինքնիդ անոր: Պէտք է առատանայ ձեր տեսութիւնը, բացուի ու մաքրուի ձեր հոգին: Աւէն ինչ կը տժզունի Աստուծոյ թագուրութեան մէջ, եթէ կոյր մատք:

Աւնեցէք նաև սէրը ձեր ժողովուրդին, որ Աստուծմէ զերջ, զերազոյն իրականութիւնն է մեզի համար: Ասպարէզը որու շեմին կը կենաք աշխարհիկ շահներով պայմանաւոր առապորէդ մր չէ, այլ պարաքի մր ճամրան, և եթէ զիտնաք թէ անհունապէս աւելի կ'արժէ տալը քան առնուլ, այն ստեն հաւելալի կ'ըլլայ սիրալի զեղեցկութիւնը ձեր կոչումին: Աւնեցէք նաև ինամքը ձեր անձին, անոր ծաղկման, բարզաւաճման, վասնզի ինչ որ ունիք այն միայն կրնաք տուլ: Տիտուր բան է հոգիի և մոքքի ազգային թիւնը:

Տօկաւին ամիս մը առաջ յուսահատ էյնք ձեզմէ: ձեզի ըրջապատող մթնոլորտին պատճառաւ, անբարեխիզն մարզերու կողմէն ստեղծուած: Երջանիկ ենք այժմ սակայն ձեր հոգիներուն մէջ, կարճ ժամանակուան, մը լրնթացքին, կատարուած յեղաշրջումին համար:

Կը սպասէինք ձեզի և կը սպասենք ձեր ետե շարքի կեցողներուն, վասնզի ձեր սերունդը կ'անջուած է տիրապետելու հրապարակին՝ և նստելու աթոռներուն վրայ՝ որոնք պարապ են նոյնիսկ իրենց աթոռականերով: Ինչ հարկ պատաճառներ ճշգելու և իրովութեան թերն ու դէմը արձանագրելու, ձեր զալուստը կ'արժուորէ մեր սպասումը, որովհետեւ պիտի զիտնայ ուռացնել դեղէկուաներուն հաւատորը: Այդ հաւատորը ամուլ չէ նման գաշտի կոյր հունտին, ան կրնայ ծաղկի ծովուն վրայ և ապառաժին խորը: Զեր մէջ կ'ողջունենք ոչ թէ տարիքը, այլ հաւատքը ձեր ցեղին, հոգին՝ որ ձեզի պիտի հապցնէ պատմուճանը պատմութեան և քրիմական լուսապսակը վաղուան: Դուք յոյսի և լրյուի զաւակներ, որոնց կ'ակնարկէ մնը պատժահայրը: «Արած կացեալ զլուխի, եւ արուրիսն ցուցեալ, զազզա մեր բարձրացցոյց»: Այս յոյսով և մարզարէութեամբ կ'ողջունենք ձեր զալուստը Սրբոց Յակոբեանց Եղբայրութենէն ներս, մաղթելով ձեզի կարողութիւն, քաջօրէն տանելու ձեր ուսերուն տրուած ուխտին տապանակը:

Ե.